

# Գ Ր Ա Կ Ա Ն Ի Ք

տիար, Թաղիադին, Խաղան, Մահմէլիք,  
Նուրէդ-Իին ևայլն:

Չէք կարող չը պատահել, որ Պահլա-  
ւունիներն էլ, դարու սովորութեան համա-  
ձայն չը հետամտէին Արեւելի հրամանա-  
կալ Արիւրապետից որոշ հրովարտակ ձեռք  
բերել իրենց իշխանական տոհմի տխուր-  
սով, որոնք միշտ ձգտել էին ինչպէս  
Հայ-եկեղեցական, նոյնպէս պետական իշ-  
խանութեան գաւազանները իրենց ձեռքե-  
րի մէջ ունենալ: Էլ ի՞նչ աւելի կարող էր  
հաճելի լինել Պահլաւունիներին, բացի  
իրենց մեծ Պապի՝ Մ. Գրիգոր Լուսաւորչի  
տխուր վաւերացնել, վերանորոգել տալ  
նոյնպէս Արիւրապետներ հրովարտակով և  
կրել իրենց Պահլաւ ազգանուն հետ, որը  
գործածել են իրենց բոլոր շինածքների  
արձանագրութիւնների մէջ:

Այս պարագան մեզ ստիպում է ենթա-  
դրել, որ Ապուղամբ մի տխուր արձա-  
նագրած և շնորհած վահարմ իշխա-  
նաց-իշխանի պապին, կամ նրա հօրը ա-  
մբրապետական հրովարտակով: Այս Ա-  
պուղամբ բառը թուով է Արու — Ղամբէր  
բառի աղճատումն ու կրճատումը: Մ տա-  
րից յետոյ Պ տառի արտասանութիւնը  
այնքան խորթ է հայերիս մէջ, մանաւանդ  
Ր տառից առաջ և այն էլ էլի կրճատու-  
մից յետոյ, որ ինքնըստինքեան հասկանա-  
լի է, թէ ինչի է համարացել և չքացել Պ  
տառը: Արուղամբ բառի աղաւաղածը  
դարձել է Ապուղամբ, որը նշանակում է Ղամ-  
բէրի սերունդ, կամ աւելի ճիշտը Լու-  
սաւորչի — (ճրագի) յաջորդները — Լու-  
սաւորչի զարմը:

Մտրտ

ԱՅԳՈՅ

Աշխատութիւնը՝ ոսկի կը ծնուցանէ. ողջմը-  
տութիւնը՝ գայն կը պահէ:

Կը քնանայի և կ'երազէի թէ կհանք գեղեց-  
կութիւն է. բայց արթնցայ և տեսայ թէ կհան-  
քը զարս զսարսել է:

Հնազանդի սորվելով՝ հրամայել կը սորվուի:  
Այլոց երջանկութեան վրայ՝ բնաւ մի նա-  
խանձիր (ձենել):

Վ Ի Ր Գ Ի Լ Ի Ո Ս Ի « Ե Ն Է Ա Կ Ա Ն » Է Ն

ՊԱՏՄ. ՏՐՈՒՆԳ ԿՈՐԻՍՏԱՆ

(Ա մար տնս Բագմ. 1908, Արդի: էջ 175)

«Ճիշդ այն պահուն՝ ուր կը սկըսի աւշի քունն՝  
Աստուածներուն հաճոյական քաղցր բնձան՝  
Հէք մահացուաց ոսկորներուն մէջ սողալ,  
Անա Հիկտոր քունիս մէջ ինձ երեցաւ  
Տրտում տըխուր՝ արտօսարբուի աչքերով.  
Անիպէս՝ ինչպէս տեսայ իբրեմըն գանի  
Ընդքարչ երկձի կառքէն՝ սեցած, փոշիից,  
Արիւնթաթախ, և իբրաքէն ծակ ոտքն ուռած:  
Անի ինձի, ո՛հ, ինչ դարձեր էր անի,  
Ո՛րքան փոխուեր էր երբեմնի Հեկտորէն,  
Որ Աթիլի կողպտտները հազած  
Մեզի կու գար, կամ փոխգական երբ կըրակի  
Աթայեցոց նաւատորմին կը նետէր.  
Մօրուքն աղտոտ, հողոտ բոլոր, ու մագբի  
Իր գեղեցիկ իրար կըպած արեւով.  
Եւ կը կըրէր դեռ իր վէրքերն անհամար  
Ձորս հայրենի պարիսպներուն շուրջն առաւ:  
Ինձ թըւեցաւ որ էն առաջ ես իրեն  
Ուղղեցի այս աբխուր խօսքերը լալով.

«Ով Տրոյիոյ դու լոյս, ինձ յոյս անասան  
«Գարունացոց. այսքան ինչու ուշացար.  
«Ո՛ր կողմերն կու գաս, Հիկտոր անձալի:  
«Մենք ոգեսպառ՝ քուկիներէդ շատերուն  
«Կտորածէն, և քաղաքին ու մարդոց  
«Բիւր կերպակերով աղտօքներէն, ցաւէն վերջ՝  
«Ըզբեղ, ո՛հ, ինչ վիճակի մէջ կը տեսնեմք:  
«Ինչ ոչկաք դըռնէ կ'ազատէ դէժքը պայծառ,  
«Եւ ինչ ես այն վէրքերն որ վրադ կը տեսնեմ»:  
«Ինքն ինձի չի՛ պատասխաներ, և ոչ ալ  
Իմ սքնտոի հարցումներուս փայթ՝ կ'ընէ,  
Ալ հանելով իր կուրծքէն խոր հոտաչներ,  
«Փախի՛ր կ'ընէ, աստուածորդիդ, ո՛հ, փախի՛ր,  
«Եւ ինքըզինքդ ազատէ այս բոցիբէն.

«Անա գրաւեր է թըշնամին պարիսպներն,  
«Անա Տրոյան իր բարձրաբերձ կատարէն  
«Հիմնայտակ կը կործանի. կը բաւէ  
«Ինչ որ մինչեւ ցարդ գործուեցաւ Պրիամու  
«Եւ հայրենեաց համար. եթէ կարենար  
«Մահացու ձեռքը պաշտպանել Պերգաման,  
«Կը պաշտպանուեր ան դեռ այս իմ բազուկով:  
«Սըբբութիւններն ու թերափները Տրոյան  
«Քեզ կը յանձնէ. ա՛ն դուն գանտք իբր ընկեր  
«Ճակատարիդ, անոնց պարիսպ փընտէ դուն,

«Ջոր պիտի հուկ կանգնես շքեղ՝ մեծամուր՝  
«Յետ ծովէ ծով թափառական շքելու»:

«Այսպէս ըստ, և դաբրիին խորթերն  
իր ձեռքերով դուրս բերաւ սուրբ ապարօշն,  
չըզօր վետան և մըշտաժառ հուրն անչէջ:  
Կոյն միջոցին քաղաքին մէջ կը հընչեն  
Աղաղակներ, ողբեր, ճիչեր խանդիխուռն.  
Եւ թէպէտեւ Անթիսէս հօրս բնակարանն  
չեռու՝ գատուած էր միւսներէն, և շորս դին  
Յոյր պատուած ու պաշարուած ծառերով,  
Բայց երթալով ձայներն որոշ կը լըսուին,  
կը մտտեան արագ արագ գէնքերուն  
Շանն ու շառաչը ստկալի և անել:  
Վերք\* կ'իյնամ քս, շուտ կը ցտակեմ ու կ'իլեմ՝  
Տան ամենէն բարձր կատարն, ու բոյր  
Ականջ կըբարձ՝ կեցած մըտիկ կ'ընեմ հոն:

«Այսպէս երբ բոցը մըղուած բուռն Հարաւէն  
Ամբողքները կը լսփէ ճարճատմամբ,  
կամ երբ հեղեղն յորդ՝ սուր՝ լեռնէն փըրթելով  
կ'ապականէ զըւարթ հունձքերն ու դաշտերն  
Եւ կընկերն աշխատանքներն, և իր հետ  
Դրանքը վար կը տապալէ պահալէժ,  
Շառաչելնին պատճառներուն անտեղեակ  
չովիւր բարձր ապառաժի մը ծայրէն  
Մտրիկ կ'ընէ բերանը բաց մընացած:  
Ինձ այն ատեն այլ էս յայտնի երեցան  
Դանայեցոց նենգ դարաններն անօրէն.  
Դէիփոքի մեծ արբուսիքն արդէն իսկ  
Արեւ փրկեր է բոցերէն ճարակուած,  
Եւ անոր մօտ Աւալեզոնը կ'այրի.  
Արեան նեղուցն հուրին ցօրթով կը շողայ.  
Կը զըզընչեն կառայանքները մարդոց,  
կը մըրքնչեն փողելուսն գոռ գանգիւններն:  
Ինքիրմէս դուրս ելած գէնքերը կ'անուսիմ,  
Բայց չեմ գիտեր թէ ինչ բանի պիտի գայ:  
չոցի կ'էիփի գունդ կազմելու, վազելու  
Դեպ ի զըզընակ ընկերներովու կըռտի.  
Մուռք, գայրուք՝ դիս կը քըչեն, կը յիշեմ  
Թէ գեղեցիկ է գէնքը ձեռքը մեռնիլն:  
Եւ աւասիկ Պանթոս՝ պըրծած յունական  
Սըւաքներէն, Պանթոս Աթրեան՝ փըլըսի  
Կը զըզակին քուրմն՝ եր ձեռքով կը բերէ  
Սըրբութիւններն և յաղթուած թերափներն,  
Եւ իր փոքրիկ թռուիկն, և անքը դարձած  
Դեպ ի մեր դուռը կը վազէ սըրթալով.

«Պանթէ, աս ինչ եկաւ գլուխիս, կը գոչեմ,  
«Գըզեակը դեռ ձեռքերնիս է, թէ ատին»:

«Հազի թէ այս խօսքերն ըսի, անիկա  
չառաչելով այսպէս տըւա պատասխան.  
«Հասաւ հասաւ Դարգանիոյ վերջին օրն,  
«Անհրաժեշտ ծառն անա եկաւ զըտաւ մեզ,  
«Եղանք երբեմն Տրովացի, Իլիոնն  
«Եղաւ երբեմն և Տեկրեանց փառքը շքեղ,  
«Անագորոյն Արամազնն այլ մա՛նչ ինչ  
«Արգոս ըրաւ. Դանայեցիք կը տիրեն  
«Բոցատոյր քաղքին վըրայ: Ահեղ ձին  
«Պարիսպներուն մէջ կեցած դուրս կը զգայուէ  
«Սպառազէններ. գրուծան Սինոնն՝ յաղթական՝  
«Ծիծաղելով վրանիս կրրակ կը ցանէ:  
«Ուրիշներ մեր լայնափոսեկ զըռներէն  
«Ներս կը խուճէ՝ հազարաւոր, անհամար,  
«Այտիփ չեկան բնաւ երբք մե՛ծ Միկէնգէն:  
«Եւ ուրիշներ նեղ ճամբաները ցանկած  
«Իրենց խիս՝ մերկ՝ փայլակնացայտ սուրերով,  
«Պատրաստ կեցած են նախճիրներ գործելու:  
«Առաջին գունդը զըռնապահ հազի հազ  
«Մութին կըռուիլ և դիմադրել կը փորձէ»:

«Ես Պանթոսի այս խօսքերէն յորդորուած  
Եւ մըղուելով աստուածներուն մըտրակէն՝  
Այն գէնքերուն, բոցերուն մէջ կը նեռուիմ,  
Ուր կը կանչեն զիս կոյր գայրուցքն և խօշիւնն՝  
Աղաղակներն՝ որոնք երկինք կը հասնին:  
չըրիփէտ և ծերունիին իպիտոս  
Ջոր կը ցուցնէ լուսինն՝ ընկեր կ'ըլլան ինձ,  
Եւ Հիպանիս և Դիմաս մեր երկու դի՛ն  
կ'անցնին, և քաջ Բորբերն առոյգ Միգզոնեան:  
Դեպքով Տրոյա էր եկեր ան այս օրերս՝  
կատանդրէի սիրահարուած խօս սիրով,  
Եւ իր արդէն փեսայ կ'օգնէր Պրիամու  
Եւ Փոիբացոց: Հէ՛քն՝ որ մըտիկ չէր ըրեր  
Իր ներշնչուած նըշանածին խրատներուն:  
Տեսնելով այս մարտի բոցով արգէն վառ  
Խումը շորս դիս, անոնց հուրն այս խօսքերով  
կ'արձըպրով. «Ո՛վ երիտասարդ արտրիկներ,  
«Քաշակորով կուրծքեր, բայց այլ ինչն օգուտ.  
«Չի կը տեսնէք ահա թէ գործն ուր հասաւ.  
«Դաբիր՝ բագին լըքած՝ բոյոր աստուածներն  
«Արոնցմով էր այս պետութիւնը կանգուն՝  
«Փախան գացին. ալ պիտի դուք պաշտպանէք  
«Անրակներն ընթացու. բայց թէ դուք  
«Խանդաղակաթ էք ետեւէն երթալու  
«Վերջին փորձերն ընելու սիրտ ընողին,  
«Երթմանք մեռնի՛նք, գէնքերուն մէջ նետուելով,  
«Պարտեաններուն համար կայ մէկ փըրկութիւն.  
«Բնեաւ երբէք չուենեալ յո՛յս փըրկութեան»:  
«Յափըշտակող գայեղու պէ՛ս՝ որ մըղուէ՝  
Մութ գիշերով բայոցներէն կ'իլլեն դուրս  
Մըղուած իրենց փորերուն սուր խայթոցէն,

\* Պարիզակի բարբառին մէջ կը նշանակ յանկար-  
ծական ազմուէկ մը բուռն ընդոստ արթնալ:

Մինչ կորուսներն որչերուն մէջ մընացած  
Ձոր ու ցամաք կոկորդնեբով կը սպասեն,  
Այսպէս քաղթին կեդրոնական ճամբէն մենք  
Թըշնամիին և սուրբուն մէջերէն  
Ըստոյզ մահուան կը դիմենք բուռն թափով.  
Սեւ գիշերն իր խոր ստուերով շուրջ կը թըռչի:

«Ո՛վ՛ նախճիրներն ու մահերն այն գիշերին  
Պիտի կըրնայ պարգև պատմել խօսքերով,  
Եւ իր արցունքն հաւասարել աղէտքին:  
Անքան տարի իշխող քաղաքն հինաւորց  
Կը կործանի. լի են անցքերն ու տուներն  
Իւ սուրբ սեմերն աստուածներուն՝ անկենդան  
Դիակներով. և Տեւկրացիք միայն չեն  
Որ կը մեռնին. պարտեալներուն սըրտերն ալ  
Երբեմն երբեմն կը բռնկին քաջութեամբ  
Եւ կը փրեն յաղթող Յոյները տապաստ:  
Ամէն կողմ ճիւղ, վախ, արհաւիրք և սոսկում,  
Եւ ամէն կողմ բիր պատկերները մահուան:  
Առջեւնիս նախ Անդրոզէսը կ'ելլէ՝  
Ունենալով հետն ըստուար գունդ մ՛ յունական,  
Եւ ըզմեզ իր ընկերներէն կարծելով,  
Մըտերմարմար մեզ այս խօսքերը կ'ուղղէ.

«Էջ՛, ի՛նչ կ'ընէք, արտորացէք, ի՛նչ կ'ցեք  
«Կը տընտընաք: Հըրկէջ Տրոյնա ուրիշներ  
«Կը կողոպտեն, կ'արբըշտըկեն, և դուք դեռ  
«Նո՞ր կը հասնիք մեր բարձրաբերձ նաւերէն»:

«Բայց չառնելով գոհացուցիչ պատասխան՝  
Շտու հասկըցաւ որ դէմիններն ոտիս են:  
Գողեցաւ ծնաց, քայեց ոտքն ետ՝ ձայնը վար:  
Ինչպէս որ մէկն եթէ առանց ուսունելու  
Փուշերուն մէջ կոխէ օձի մը վըրայ՝  
Լեղին փըրթած փութով ետ ետ կը քայուի,  
Զի ան կատաղած կը տընկըւի, կապտատակ  
Իր պարանոցն ուռցցուցած. նոյն նըման  
Անդրոզէս հիզարհուր կը փախէր  
Մեր առջեւէն. կը խոյանանք, կը ցանկենք  
Անոց չորս դին մեր կուռ ու սեղմ՝ սուրբերով.  
Անոց անգէտ այն վայրերուն՝ ահաբեկ՝  
Բոլոր գետին կը փըռուին հոն մեր ձեռքէն.  
Բախտը կ'օգնէ մեր առաջին ճիգերուն:  
Քորեք յաշղ կ'էլքէն խրախոսո՞ սիրտ առած՝

«Ո՛վ ընկերներ, ըսա, հապ'օն հետեւինք,  
«Մեր առաջին բախտին հորդած փրկութեան  
«Նըպաստաւոր ճամբան ձեռքէ ըթողունք:  
«Մեր վահանները շուտ փոխենք, և հագնինք  
«Դանայեցուց զէնուզարդերն. ըլլայ դաւ՝  
«Քաշութիւն՝ ո՛վ ոտիսն մէջ կը փընտռէ.  
«Իրենք պիտի տան մեզ գէնգոր ու զարդեր»:

«Ըսա, զըրա, զըրա զցունազարդ սալաբարտն  
Անդրոզէի և երկարէն պերճ ասպարն,  
Ուրբնաւութ լախելով սուր մ՛ յունական.

Այսպէս ըրաւ Հոբիտոս, այսպէս Դիմաս,  
Այսպէս զըւարթ բուր առողջ մարտիկներն  
Այն նորաւոր կապտուներով զհեռեցանս  
Ճակատագիրը թէ՛նս մեզ սիրերիմ՝  
Կ'իբթանք սակայն կը խառնըլինք Յոյներուն.  
Կը յարձըլինք, շատ զուպարներ կը մրդենք  
Կոյր գիշերին մէջ, և շատերն անոնցմէ  
Կ'իճեցընենք դըժոխքս: Ոմանք կը փախչին  
Թափառանակի խառնափընդոր դէպ ի ծով՝  
Եւ անվըտանգ արիւնքն ու նալ կը մըտնեն.

Եւ ուրիշներ ամօթալի երկիւղով  
Կը թեւեն վեր դէպ անճոռի ահեղ ձին  
Եւ կը սաքրին անոր ծանօթ փորին մէջ:  
Սակայն, աւա՛ղ, դուռ բախտէն ի՛նչ կը յուսաս  
Եւր աստուածները քեզի դէմ կը մըխանս:  
Եւ ի՛նչ տեսնենք. Աթենասի տաճարէն  
Ու դարեւնի կը քաշէին Պրիամեան  
Կոյս կաստանդրէն՝ զիսաճապաղ, և զուր նէ  
Իր բոցավառ աչքերն երկինք կը վերցնէր.  
Առին կ'ըսեմ, որովհետեւ պինդ կապեր  
Կը պըրկէին նէրա քընդուշ՝ գիրգ ձեռուին:  
Տեսարանին չըհանգուրժեց Քորեքս.

Մոլեցնոտած՝ մահն ինչ տառձ նետուեցաւ  
Արթուին մէջ: Կը հետեւեց ամենցնիս,  
Կը յարձըլինք իրարու կիպ սուրբերով,  
Նախ մերինները տաճարին բարձունքէն՝  
Մեր գէւրերէն, ցըցունքներէն խաբուելով՝  
Վրանիս տարափ մը կը տեղան սլաքներու.  
Աղիողորմ կոտորած մ'է կը սկըսէ:  
Եւ միեւնոյն ատեն Յոյներն կատաղած՝  
Օրիորդին իրենց ձեռքէն չուպուելուն՝  
Ամէն կողմէ մտընչմամբ վրանիս կը փըրթին.  
Ատորդիներն երկու, Էսան ամեհի  
Եւ Դոլոպներն իրենց բուր բանակով:

Այդպէս հովան ընդդիմամարտ՝ բըռնաշունչ,  
Մըրըկաթնափ կը գարնըլին իրարով,  
Զեփուռ, Նոտոս և Էոնեան ձիերով  
Հըպարտն Եւրոս. կը մըռընչեն անտառներն,  
Եւ Ներէն'օր փըրփրաղէզ՝ մոլեգնոտ՝  
Եւարձէնով ծովը խորքէն կը յուզէ:  
Ետ կը դառնան նաև անոնք՝ զորք մենք՝  
Օգարելով աղշամըղշուտ գիշերէն,  
Դաւով վանած ցըրուած էինք քաղթին մէջ:  
Մեր վահաններն ու կեղծ էլքքերն ասո՛նք նախ  
Ճանչցան և մեր ձայնին օտար հընչիւններն:  
Իսկոյն թիւէն կը նըւաճուինք. նախ Քորեք  
Կորովազէն աստուածուհոյն բագնին քով  
Պենեւէլի ձեռքէն ինկաւ դիտապատոյ.  
Ինկաւ ապա և Հոբիտոս, Տեւկրացո՛ց  
Մէջ ամենէն արդարն, ուղիղն, երկիւղածն,  
Ուրի՛շ կերպով էին վըճոխ աստուածներն,

ինկան Դիմաս և Հիպանիս՝ սլաքներով  
 Մերիններուն, և ոչ ըզքեզ, ո՛վ Պանթէ,  
 Ոչ բարեպաշտ կըրօնքըզ վեհ, և ոչ խոյրն  
 Ալտունի պաշտպանեցին որ չիյնաստ:  
 Ո՛վ ասհններ Նիւրնի, ո՛վ հուսկ բո՛ց  
 Իմիններուն, ըզձեզ վըկայ կը կանչեմ.  
 Ես ձեր անկման պահուն բընաւ չըտըլի՛  
 Խոյս ոչ նետէ, ոչ յունական հարուածէ.  
 Եւ թէ զըրուած ըլլար որ հոն իյնայի,  
 Իմ քաջութեամբս արժանացայ ես անոր:

«Մենք կը մեկնիք անկէ. հետս են Իփիստոս  
 Եւ Պելիաս. Իփիտ արդէն ծանրացած  
 Իր տարիքէն, և Պելիաս՝ վիրաւոր  
 Ողիսեսէն՝ կը քաթըլուին տեսնէս.  
 Շըրիկը, ժըխոր, աղապակներ յանկարծոյն  
 Մեզ կը կանչեն Պրիամոսի արքունիքն:  
 Հոն մարտն անկ զազանութեամբ կը գուար.  
 Իբրեւ թէ կոխ չըլլար ուրիշ ոչ մէկ կողմ,  
 Եւ քապքին մէջ ուրիշ մարդ չըտեսնէր.  
 Այնքան Արէսն էր կատաղի, մոլեզին:  
 Դանայեցիք դէպ ի տանիք կը վազեն  
 Շեմ, դուռ բոլոր ասպարափակ պաշարած:  
 Դէպ ի պատերը սանդուղներ կը տընկեն՝  
 Կըսթընցնելով զըրանդներուն, և իրենք  
 Ձախ ձեռքերով իրենց վահանը բըռնած՝  
 Սլաքներուն դէմ կը պաշտպանեն ինքզինքնին.  
 Եւ սանդուղին մատնելին վեր մազելով  
 Շէջքին կատարն իրենց աշով կը բըռնեն,  
 Իսկ Տեկրացիք իրենց կարգին կը խըլեն  
 Աշտարակներն ու տուններուն տանիքներն,  
 Եւ իրենց հուսկ ճըզնաժամին կը ջնանա  
 Իրենք զիրենք պաշտպանել այս գէթերով.  
 Եւ վերէն վար անոնց զըլխուն կը նետեն  
 Ոսկէզօծ մե՛ծ գերաններն, հի՛ն հայրերնուն  
 Շըքեզ զարդերն. և ուրիշներ՝ իրենց սեղմ  
 Եւ մեկպացած սուրբերով՝ գո՛ւնդ գունդ կեցած  
 Եւ պաշտպանեն ստորին դըռներն ու մուտքերն:  
 Հողին կուրծքին մէջ բըռնիզեաւ, վազելու  
 Ալքունական ասպարանքին օգտութեան,  
 Պարտնալներուն սփոփանք՝ թիկունք ըլլալու:

«Կար գողունի մուտք մը և դուռ մը ծածուկ,  
 Որ սենեակները Պրիամու պալատին  
 Կը հալորդէր իրարու. կար դուռ մ'ալ գատ  
 Ետեհ կողմն՝ անտես ծաացած Յոյներէն,  
 Որուն մէջէ Անդրոմաքէն չարաբաստ  
 Երբ դեռ կանգուն էր Տրոլպազան՝ սովոր էր  
 Ըտեւզ տանիլ պարոնտատին ու կերտըն  
 Ատփանաքս մանկիկը՝ մէն միայնակ:  
 Մըտնելով այս դըռնէն՝ կ'իլլեմ տանիք՝ վեր,  
 Ուրկէ չըւառ Դարգանացիք անօգուտ  
 Սըլաքներու կը տեպայն տարափներ:

Հոն տանիքին եզրքէն դուրս ցըցուելով  
 Կը բարձրանար վեր աշտարակ մ'երկնաշուռ,  
 Ուրկէ բոլոր Տըրովադան կ'երեւար  
 Եւ Յոյներուն նաւատորմին ու բանակն:  
 Երկաթնեղակ կը յարձըրկիք կը փըրցենք  
 Անոր վերջին յարկին խարխուլ տախտակներն,  
 Եւ կըտրելով զայն բարձր հիմէն՝ կը հըրենք.  
 Եւ ան յանկարծ կը տապալի վերէն վար  
 Զարհուրելի շառաչիւնով, ու կ'իյնայ  
 Յոյներուն վրայ: Բայց ասոնց տեղ ուրիշներ  
 Կ'անցնին, և սոյն միջոցին շեն դազրիւր բնաւ  
 Ամէն տնտակ սլաքի, քարի կարկուտներն:  
 Հոն գաւիթին առջև՝ առջի շեմքին վրայ  
 Պըղընձաձաւտ կը փայլակէր սէզ Պիւտոսն:  
 Արդ կերպով ճիշդ լոյսին ելած իր որջէն  
 Կանտարբուտ խոտ ժանտած ուռած օձն ասեղ՝  
 Զոր ցուրտ ձըմոնն հողերուն տակ կը ծածկէր,  
 Արդ ձըգած խորիւր մէկզի՛ նոր մանկութեամբ  
 Պայծառափայլ, հոլովելով ուղաբերձ  
 Լանջով թիկունքը լըւըրծուտ, կը ճօճէ  
 Իր բերանին մէջ եռասայր շեշտ լեզուս  
 Եւ արեզդմ կը շողողայ՝ բարձրավիզ.  
 Պիւտոսի հետ է վիթխարի Պերիբասն  
 Եւ զինակիրն Աթիլէսի և վարիչն  
 Իր ձիերուն Աւոտմեղոն, և բոլոր  
 Ըլլկիրայի երիտասարդ մարտիկներն,  
 Որոնք բոլոր պատերուն տակ մըտած՝  
 Դէպ ի տանիք բոցեր, կրակներ կը նետեն:  
 Ինք նախ Պիւտոս տապար մ'առած երկսայրի,  
 Կը փըրէ շեմքը կարծրակերտ, կը փորձէ  
 Մըղխնիներէն պըռնձի դըռները փըրցնել.  
 Գերան մ'արդէն կըտարձ՝ կեցած կը փորէ  
 Արդ կարծրակուռ կապինի, բացեր է արդէն  
 Լայնափեռեկ մեծ պատուհան մ'որմին վրայ:  
 Պալատին ներսը կ'երեւայ այն ատեն,  
 Երկայն սրահներն, ու Պրիամու և նախկին  
 Աքքաներուն ներքին՝ զաղտնի սենեակներն,  
 Եւ առաջին շեմքին վըրայ կ'երեւան  
 Թիկնապանները վերէն վար զինակուռ:

«Իսկ տանը ներսն իրարանցում, վայնասուն,  
 Աղիողորմ հեծե՛մանքներ, կառայներ.  
 Կանայցի սուբ օռնցներով, ճիւրղով  
 Կը դըլըրդան պալատին խոր կամարներն,  
 Եւ կը հասնին ողբերն ոսկի աստղերուն:  
 Կը թափառին լայն սրահներուն մէջ հոս հոն  
 Լէզապատառ մայրեր, դըռները զըրկած  
 Կեցած անոնց վրայ համոյոյնիւր կը դըրջմեն:  
 Պիւտոս իր հօր ուժով առաջ կը մըղէ  
 Պի՛նդ յարձակումն. օչ մէկ թուրբ, ոչ մէկ արգելք,  
 Ոչ իսկ իրենք պահպանները կըրնան  
 Անոր թափին դէմ դըռնել. դաւնդը խոյին

կըրկնապատիկ հարուածններէն կ'երերայ,  
Եւ ցատկելով ծըննիներէն դէպ ի գուրս՝  
Կրթան թեւերը շառաչով կ'իյնան վարս:  
Բըռնութեան թափն իրեն ճամբայ կը բանայ.  
Ներս կը խուժեն Դանայեցիք, կը սպաննեն  
Հանդիպածնին. կը խորտակեն ամէն մուտք,  
Եւ արթունկըբ զօրքերով կ'ողողեն:

Փըրփրաղէզ գետն՝ որ իր թուամբերը պատռած  
կը տապալէ ամբարտակներն արգելիչ,  
Նըւսզ անեղ թափով դաշտերը կ'իջնէ  
Հեղեղասաստ յորձանքներով յորդաղէմ  
Եւ կը քըչէ հետը հօտերն ու գոմերն:  
Ես իսկ տեսայ նախճիւններէն սըրբաբաժ  
Կատղած Պիւռոսն, Արորդիները երկու  
Շեմքին վըրայ, տեսայ նաեւ Հէկաբէն  
Եւ իր հարսներն հարիւր, Պրիամը նոյնպէս  
Որ կը պըղծէր բագիններն իր արիւնով,  
Եւ հուրն՝ որ ինքն իսկ նըլիրե՛ր՝ սըրբեր էր:  
Կործանեցան սըրսկապանները յիտուն՝  
Թռռնկուուն մե՛ծ յոյսն, ու դըռները չըքեղ  
Աւարնելով և ոսկիով խուժեբուս  
Ճոխապատճոյճ պըճիւնքներով զարդարուած.  
Ուր որ հըրդե՛ն չըկայ՝ գրաւեր են Յոյներն:

Թարգմ. Հ. Ա. ՂԱԶԻԿԵԱՆ

Երգուող Գուրս

### ԳԵՐԵՔԻՄԱՆԻՆ ԽԱՍՔ

Խաչ մը դըրի Հօրքս Հողքին վրայ անլոյս,  
Այն պո՛ւտ մը սեն՝ անհուն սեկն յանձնեցի.  
Եւ իր կուրծքին ես փորեցի կրօնի «Յո՛յս»,  
Հօրս հաւատքին պէս խո՛ր՝ որ ալ չի հիւժի:

Փըրկչէն ժառանգ՝ այդ ճառագայթը սեւին,  
Պիտ՝ պաշտպանէ յոյսերն անոր անհունին՝  
Թո՛յն ժանկիքի կըրծուծներէն պիղծ գեւին.  
Եւ պիտ՝ հըսկէ այն երկընքին՝ զոր ունին:

Մարմար շիրմէն վեր է այդ խաչը փայտէ,  
Զի հո՛ն ժըպիտն իր Ատուածոյն կը կաթէ,  
Դրախտի պըզտիկ բաժինն իրեն շարժելով:

Ու այդ «Յոյս»ն հոն պիտ՝ ճանաչէ հաւատքով,  
Ժամանակին և դարերուն վրայ յոյով,  
Մինչև թըռչի իւր Ամբողջին փառքին քով:

ԱԶԱՐՈՍ  
Ա. Մ. Ռաֆ. Վրժեի.

1907 փետր. 28

### Վ Ա Ր Գ Ի Փ Ե Ր Թ Ե Բ

Վարդերը՝ ցօղ երազներով կը նընջեն,  
Իրենց կարմիրը կ'առոյգեայ քունին մէջ,  
Սիրոյ վանկերն ալ ծոցն անոնց կը հընջեն  
Շօղէն, թըռչնէն, կապոյտներէն լուսննէջ:

Երեկոյնն հատիկ, հատիկ կը թափին  
Այն վարդ փերթեր՝ կեանքի փուշէն վիրաւոր,  
Շիրիճն անոնց՝ վըճիտ ծըփանքն է ափին  
Ուր կը խամրի իրենց մարմինը աղուր:

Ու չոր բիրն ալ թուփին վըրայ սարսըռուն  
Կըղկաթ արցունք մը կը քա՛ծէ՝ և առուն  
Ապշուպելով գայն փերթներուն կը տանի:

Ա՛հ, սըրտիս պէս սէրէն, խինդէն յար թափուր  
կը հեճեճէ իմ վարդենիս ընտանի,  
Մինչև բերէ գարունն հըմալքն իր բուռ բուռ:

ԱԶԱՐՈՍ

1907 փետ. 17

digitised by

### Կ Ա Ր Ի Լ Ն Ե Բ

Հեկեկանքով՝ շիթ շիթ եթերը կու լայ  
Զանձըրոյթովը անհունի լըլկումին,  
Թըռչիքներէն արծուի անուռ շանայ մին  
Մարդուն գալու՛՛ մարդուն որ ինքն ալ կու լայ:

Եւ կաթիլներ ջերմ կարօտի վազքերով  
Մեզի կու գան՝ ցօղն ըլլալու կամ արցունք  
Ծաղկին, նոճին՝ դալար սարի մը բարձունք,  
Զի հոս սէր կայ ժըպիտ և սիրտ մը խըռով...

Անոնք սըրտունջ մը իրենց հեռ կը բերեն,  
Ինչպէս դողդոջ կաթիլ կուտին բիբերէն  
Սէր մը բերէ և կամ դալուկ մը սուզի:

Աչքեր կ'ուզեն՝ անոնց արցունքն ըլլալու  
Զինջ հոտելու. մարդուն ցաւերը լալու,  
Ու վարդարձակ ցընդիլ իբրև մեզմ շոգի:

ԱԶԱՐՈՍ

1907 փետր. 20

Մ. Վ. Ա.Ր.Ա.Ր. @